

Ա. — Անդամ մը, կը քայլէր ան իր սպասաւորներուն (հետևորդներուն) առջևէն, ամէնքն ալ ձիերուն վրայ, շքացած գեղեցիկ հագուստներով, երբ կը մտնեան գիւղին, Չորիկ կը վազէ լուր տալու գիւղացիներուն թէ զկաթողիկոս է գալիս: Բայց գիւղացիք կը փութան հետեւի իրեն՝ կաթողիկոսը գիմաւորելու համար, բայց երբ կը մտնեն շքախումբին, չեն ճանչնար կաթողիկոսը, կը շուարին թէ անոնց ո՛ր մէկը ողջունեն և օրհնութիւնը խնդրեն իրրեւ կաթողիկոս. ձիաւորներ մասնանիչ կ'ընեն Չորիկը, խեղճ գիւղացիք աւելի ևս շփոթի կը մտնուին. բայց անոնց գլխաւորներէն մէկը, ծանծրագած այս շփոթութենէն, կը համարձակ իր խօսքը ուղղել շքեղ ձիաւորներուն և կը պատարակէ դանտը, ըսելով. «Եթէ այն է ձեր մեծաւորը, դուք ի՞նչ էք ուրիմն: Աշխարհականի մը այս զխտորութենէն շատ կ'ամչնան անոնք, ոմանք կը զղջան և կը թողուն ձիարուծութիւնը եւ խենէչ հագուստները. ոմանք ալ, իրենց ամօթէն չեն կենար հոն և կը վերադառնան իրենց տեղերը:

Բ. — Գարձեալ ուրիշ գիւղ մը կ'երթայ Չորիկ իր շքախումբով, և յառաջ վազելով կը հասնի քահանային տունը, և կ'աւետէ կաթողիկոսին գալը: Քահանայն քացակայ է տունէն. միայն երէցիկնք և մայրը տունն են, որ յանկարծակիի կուգան, և կ'սկսին անմիջապէս տուն տեղ շահել, և ներքենոց (միտակ) մըն ալ աւետարելին կուտան, ըսելով. «Մասնակի, Աստուծոյ սիրուն, քիչ մը օգնէ մեզի, առ առիկա, զուր տար և թօթուէ փռչին: Չորիկ անմիջապէս կը կատարէ շուարած կիներուն խնդիրքը, և յետոյ գիւղացիները ժողվելով կը փութայ կաթողիկոսը գիմաւորելու: Գիւղացիք կը մտնեն շքա-

խումբին, չեն ճանչնար կաթողիկոսը, կը շփոթին և չեն գիտեր թէ ձիաւորներէն ո՛ր մէկը ողջունեն իրրեւ կաթողիկոս, և երբ այս վիճակին մէջ գիւղ կը հասնին և կը մտնեն քահանային տունը, կը տեսնեն որ այն շքեղ ձիաւորներ, վար իջնելով իրենց ձիերէն, կը ծառայեն Չորիկին, անոր շարուխին խրացքը կը քահկեն և կը նստեցնեն զինքը պատուոյ տեղը: Երէցիկնք և մայրը կը քստմնին՝ հասկնալով որ իրենց միտերը թօթուող մանեպիսն նայ ինքն կաթողիկոսն է եղեր:

Ստազիւ չափազանց ձիծաղելի և գրեթէ անհաւատայի կը թուին այս պատմութիւններ առաջին ակնարկով, բայց ատենք պայծառ լոյս մը կը սփռեն ՁՅրը գարու եկեղեցականներուն կենցաղին վրայ. եկեղեցականութիւն մը, որ պնդանքի և պաճուճանքի գաղափար է, մտնալով հոգևորականի վայել պարզ կենցաղին պայմաններն ու օրհնանքները և հոգևոր հովուին պարտաւորութիւնները: Խոտակրօն Չորիկ, ինչպէս կ'երևի, իր եկեղեցականներուն անվայել կենցաղը պատարակել կուտայ գեղջուկներուն, ամէնէն ազգու զանոքը տալու համար անոնց:

Կաթողիկոսի մը վարչական ու յարաբերական գործերուն պատմութեան տեղ, որոնք քացարձակապէս կը պահին մեզի, ահա շատ հետաքրքրական պատկեր մը անոր ներքին կեանքէն, անոր հոգևոր հովուի գործունէութենէն, անոր շարքաչ և ճգնազգեցիկ կենցաղէն, շարժիչ շխատակն օրհնութեամբ եղիցի (Իր. Գարանազցի, Ժամանակագրութիւն, էջ 316-318):

Բ. Ե.

Յ Ա Ն Ը

Գիշերն ինձի սրբեցոյ իմ արուոր ցարս բարի,  
 Քոյրս եր ան շունի պիս հաւսարիս, օրեհ  
 Ի վեր, ձայնի մը կրնամ որ քու հոգիդ կ'օրօրե.  
 Կրակի պիս միշտ որ անգամ մը շտեղի վերջ կ'այրի...

Անոր հետեւ ես ասանց մտալու ձրագը պրպղում  
 Բնացեր էի. (մտքին միջ ցար կարձու աւելի  
 Կը խորունկնայ) և ինչպիս խորհրդաւոր հայելի՝  
 Ես անոր միջ նայեցայ գեկելով պիւրջս անհուն...

Չգուշի որ իմ եր ան անհնկն շատ, անուրցիկ  
 Ու սերհն իսկ աւելի, հոգւոյս արիւրը գուցի  
 Անոր մրոսայ ակրեհն օր մը պայպիս թղխած է...

Եւ իր մտները քիտեղ իմ արժու վրայ կը հնչեն,  
 Երբ անհն օր քիչ առ քիչ պատմելու շուն կը հիւստի,  
 Ու քոյրս ք միշտ իմ խորունկ, իմ արուոր ցարս բարի...

Գանիրէ

ԱՐՄԷՆ ԵՐԿԱՅ